

16. — Զմեռը նոյն սաստկութեամբ չի շարունակեր . ատեն ատեն պաղը կ'անհետի : Այսպիսի ժամանակներուն վերարկուն մէկ կողմ շպրտելու չէ : Պաշտպանուելու է մինչև գարուն :

17. — Վերջին խօսք մըն ալ ասեղնագործի սիրահար մեր տանտիկիններուն : Զմեռ ատեն զիշերները կ'երկարին , ու մեր տիկինները նոր թափով կը ծոխն ասեղնագործի վրայ , շատ հեղ վրայ տալով իրենց տեսողութիւնը : Ասեղնագործութիւնը լաւ է , սակայն , չափաւորութիւնը , ամէն բանի մէջ , լաւագոյն բանն է :

Պոստըն

ԲԺ. Ա. Ս. ԱԲԷԼԵԱՆ

## Օրուանի հիւանդութիւնը

1918-ի մահասվիւռ համաճարակէն ի վեր «կրիփ»-ը (Grippe) կը տեէ հարրուխի կամ ցնցղատապի (bronchite) ձևին տակ , յաճախ թեթև , երբեմն ալ աւելի կամ նուազ բարդութիւններով : Այս միջոցին խոկ բաւական լուրջ համաճարակներ ծայր տուած են զանազան տեղեր և Փարիզի մէջ բազմաթիւ են այն տունները ուր քանի մը հոգի միանգամայն «կրիփ»-է անկողին ինկած են :

Կրիփը հիններուն գիտցած և 90-ական թուականներուն համաճարակող «էնֆլիւէնցա»-ն , որուն 1918-ին չեմ գիտեր ինչու , սպանիական տարապ հազցուցին և կոչեցին «էսբանեօլ» : Հայերէն «ղում» բառ մը ունինք , և մենք այս բառը պիտի գործածենք , քանի որ օտար կոչումներէ աւելի անիմաստ չէ :

Դումը ուրեմն վարակիչ և հազուադէպ կերպով արագօրէն համաճարակող հիւանդութիւն մըն է , որ 40 - 50 տարին անդամ մը բուռն յարձակողական մը կը կատարէ մարդկութեան վրայ և քանի մը ամսուան մէջ աշխարհի շրջանը ընելով , մահ ու սարսափ կը սփոռէ ամէն կողմ : 1918-ին միլիոնաւոր երիտասարդ կեանքեր հնձեց ան , հինգ միլիոն միայն հնդկաստանի մէջ : Յետոյ տարիներով կը մարի , իր ետև թողննելով յետնորդ ուժեր , որոնք կրակը վառ կը պահեն փոքր ու թեթև համաճարակներու ձեխն տակ , մինչև յաջորդ յարձակողականը :

Դումի սկզբնական ախտանիշերը ծանօթ են շատերուն : Բոլորովին առողջ վիճակի մէջ , մէկը յանկարծ ընդհանուր խոնջութիւն մը անբացատրելի յոդնութիւն մը կը զգայ , որուն հետ նաև գլխի ցաւ , թեթև դող և յետոյ ջերմութիւն : Ուժառապառութիւնը յաճախ այնքան սաստիկ է և հիւանդը այնքան անէացած կը զգայ ինքզինքը , որ «էնֆլիւէնցա»-յի համաճարակի միջոցին հիւանդութիւնը կը կոչէին

նաև « բաջապվրա » յատկանշանական բառով : Քանի մը ժամ կամ օր մը վերջ, ընդհանրապէս բայց ոչ միշտ, երևան կուգայ նաև հարբուխ կամ կոկորդի ու շնչափողի բորբքում, հետեւաբար հազ : Մկրնական այս ախտանիշերը կրնան ըլլալ թեթև և կամ առաւել կամ նուազ ծանր : Սակայն ինչ որ ալ ըլլայ, եթէ հիւանդը անմիջապէս դղուշական միջոցներ ձեռք առնէ, հիւանդութիւնը 4 – 6 օրէն վերջ կը դժնէ : Իսկ երբ կարեւորութիւն չտայ ու անխնամ թողու, յաճախ բարդութիւններ կըպատահին, ինչպէս ծանր ցնցղատապ և թոքատապ (սաթթիճան) և եթէ հիւանդութիւնը երկար տեսէ, ապաքինման շրջանին երևան կուգայ ահաւոր թոքախտը, մանաւանդ երիտասարդներուն քով :

Դումը, ինչպէս ըսինք, վարակիչ հիւանդութիւն է, հետեւաբար միքրոպ ունի, որ սակայն զեռ չէ գտնուած : Ամէն տեղ է այդ միքրոպը, մանաւանդ փոշիին և օդին մէջ գոյացած ջրի մանրագնդիկներուն մէջ, որոնք հաւանաբար անոր փոխադրական միջոց կը ծառայեն : Վարակումը տեղի կ'ունենայ շնչառական գործարաններու միջոցով, ընդհանրապէս ցուրտ ու չոր և կամ մշուշոտ օդերուն : Հակառակ տիրող կարծիքին, անձեռնոտ օդերը այնքան ալ վտանգաւոր չեն, որովհետեւ անձեռնոր իր հետ զետին կը տանի օդի փոշին և աղտեղութիւնները : Օդի յանկարծական փոփոխութիւնները, ինչպէս յաճախ կը պատահի Փարիզի մէջ, շատ կը նպաստեն հիւանդութեան տարածումին, մանաւանդ եթէ տաք ու չոր և կամ մշուշոտ օդի մը կը յաջորդէ հիւսային պաղ քամին . լաւ չպաշտպանուած մարմինները ժամանակաւորապէս կը տկարանան և միքրոպը անմիջապէս կ'օգտուի այդ առիթէն :

Մանուկները քիչ անդամ կը վարակուին : Հիւանդութիւնը ընդհանրապէս կը հարուածէ չափահասները, մասնաւորապէս անոնք որոնք Փիղիքական և բարոյական սպառումի, չափազանց յոգնութեան (Surménage) կ'ենթարկեն իրենք զիրենք :

Ուրեմն արհամարհանքով պէտք չէ վարուիլ այս հիւանդութեան հետ և կարգ մը դղուշական միջոցներու դիմելու է հիւանդութենէ առաջ և վերջը : Զվարակուելու համար միջոցները եթէ ոչ բոլորովին աղոթեցիկ, գէթ մասամբ օգտակար կրնան ըլլալ : Այսպէս, լաւ է պաշտպանուիլ ցուրտի և քամիի դէմ, մանաւանդ օդի յանկարծական փոփոխումներու ատեն : Միշտ օդաւորել սենեակները, մանաւանդ ննջասենեակը : Յաճախ լուանալ բերանը և լուրջ համաճարակի պահուն քթի ծակերուն մէջ կաթեցնել հականեխական իւղ (օրինակ մէկ առ հարիւր Huile Goménolée) : Եւ վերջապէս պարապ տեղ ուժասպառ չընել մարմինը, որովհետեւ դումը վաստ հիւանդութիւն է և տկարները կը հարուածէ :

Հիւանդը վերջ, կը բաւէ քիչ մը գգոյշ ըլլալ, հիւանդութեան

բարդութիւնները կանխելու և քանի մը օրէն բուժուելու համար : Ամէնաշական միջոցն ու ամէնալաւ դարմանն է նախ անմիջապէս անկողին մտնել :

Չատերը կը փորձեն հերոսարար դիմադրել հիւանդութեան և ոտքի վրայ անցնել գայն : Երբեմն կը յաջողի այդ, սակայն շատերուն ալ հիւանդութիւնը կը կրկնուի, կը ծանրանայ ու բարդութիւն կը ստեղծէ : Ուրեմն անմիջապէս որ սկզբնական ախտանիշերը զգաք, անկողին մտէք, քիչ մը ասփիքին և քինին առէք քրտնելու համար, տաք ըմպելիներ խմեցէք քիչ մը գոնեաքով խառն և քանի մը օր համբերութիւնը ունեցէք հիւանդութեան վախճանին սպասելու : Եթէ հիւանդութիւնը անսովոր ծանրութեամբ մը սկսի կամ վերջէն այդ հանդամանքը ստանայ, այդ պարագային բժշկին խորհուրդին դիմեցէք : Փոքր անխոհեմութիւն մը կը բաւէ որ 3 - 4 օր տեսող թեթև հիւանդութիւն մը ծանրանայ ու կեանքին սպասնայ : Խօսքս մանաւանդ մեր տարագիր երիտասարդներուն է, որոնք ամբողջ օրը, չարաչար աշխատելէ ետք, փոխանակ հանգստացնելու իրենց պարտասած մարտինը, գիշերները կանցնեն սինէմաներու, սրճարաններու և պարասրահներու ապահանած մթնոլորտին մէջ : Խիստ զգոյլ թող ըլլան անոնք, որովհետեւ թոքախտը դարանակալ կը սպասէ անոնց...

Բժ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

## ՓՈՔՐԻԿՆԵՐՈՒԻՆ

### ԱՌՈՂՋ ԵՒ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԵՐԸ



Զանացէք բացօդեայ

ապրել :

Պատուհանը բաց պատ-  
կեցէք :

Ուրիշէք թքոտած ս-  
ուարկան բերան մի  
տանեք :

Պառկելէք առաջ ձեր ակ-  
ուները մաքրեցէք :

Գրասեղանին առջև ու-  
ղիղ կեցէք :

Լոգանք առէք առնուա-  
զը լարաթը մէկ  
անգամ :

Ճաշի համելէ առաջ ձեր ձեռքերը լուացէք : Երբեք մի բքեք զետինը :